

եւ խռովութեան վայրեր կը փոխար-
կուէին 'ի նախատինս 'Քրիստոնէսու-
թեան : Այս խաղաղական յուսով մը
խիթարուած քաղցր պարտք կը համա-
րի Ահմը շնորհաւորել 'Քրիստոսի յու-
սալիր (Յարութիւնը և բոլոր Հայոց
Ազգին համար մաղթել կատարեալ
յարութիւն 'ի թմրութենէ քարու
թիւն 'ի տգիտութենէ քարութիւն
'ի նիւթական և 'ի բարոյական մեռե-
լութենէ :

ԳՈՒՄԱՐ ՆԱԼԻՒՔ

(Շարունակութիւն, տես թիւ 2):

13. Արաբացի զինուոր մը իւր զօ-
րապետին ձիուն վերայ պատահելով՝
ձիուն սանձէն բռնելով պանիկայ կա-
նեցուց և հարցուց անոր թէ ձիուն
գինը քանի է : Օրապետը տեսնելով
անոր ինչ վիճակի մէջ ըլլալը, տուն մի
տանել տուաւ և այնտեղ պառկեցու-
ցին, միւս օր առաւօտը զօրապետը
գնաց այնտեղ հարցնելու թէ ձիուն
քիչ կուտայ, սթափած զինուորը պա-
տասխանեց, տէր իմ, այն որ երեկ ե-
րեկոյն ծախսու առնել կուգէր, այս
առտու կանուխ ելաւ գնաց :

14. Անմիտ երիտասարդ մի որ ա-
մենեւին կարդալ չէր գիտէր, գեղե-
ցիկ գիրք մի պարգեւ ընդունած էր,
զայն ցոյց տալու համար եկեղեցին
տարաւ և կարդալ կը ձեւանար մեծ
ջերմեռանդութեամբ, դժբաղդաբար
երիտասարդ մի որ անոր ետեւի կող-
մը կանգնած էր, տեսաւ որ գիրքը գլ-
խիվայր բռներ է, ըսաւ անոր. պարոն,
կ'աղաչեմ թողութիւն շնորհէ համար
ձապութեանս որովք զի կը հարցնեմ,
ինչու համար գիրքդ գլխիվայր բռներ

ես : Պատասխան տուաւ անմիտ երի-
տասարդը. ցախիկ եմ :

15. Բժիշկ մի իւր ներքին սենեկին
մէջ շատ զբաղած ըլլալով, տեսաւ որ
պղտիկ աղջիկ մի մոտաւ այն տեղ կը
բակ ուզելու, բայց բժիշկը ըսաւ ա-
նոր թէ կրակը տանելու համար բան
մի չունիս. և անօթ բնութելու ատե-
նը, պղտիկ աղջիկը կրտկարանին մօ-
տեցաւ քիչ մի պաղ մօխիւր առաւ իւր
ձեռաց մէջ և քանի մի կրակ գրաւ վը-
րան, բժիշկը ասոր վերայ այնչափ
զարմացաւ որ իւր գիրքերէն մէկը գե-
տինը ձգեց ըսելով թէ՛ իմ բոլոր գի-
տութեամբս չի կրցայ այս բնական
հնարքս գտնալ :

16. Անուական մի քանի մի ժա-
մանակէ 'ի վեր իւր ընտանիքէն հե-
ռացած ըլլալով՝ իրեն մօտ տեղերէն
գիաղացի մը պատահեցաւ, այլ և այլ
հարցմունքներ ընելէ վերջը, իւր գա-
ւառին վրայօք ալ հարցուց թէ յա-
ռաջուան պէս շատ խենթեր կան այն
տեղ : Արաւի չէ պարոն, պատասխան
տուաւ գիւղացին, ձեր հոն եղած
ժամանակին չափ չկայ, (անուականը
խօսքին ուր դաշկը իմացաւ, չէ թէ
միայն չբարկացաւ, հապա ըսաւ գիւ-
ղացիին՝ կարծեմ թէ դուն անոնցմէ
ըլլալու չես :

17. Անուական մի իւր սենեկապե-
տին հետ ճամբայ ելաւ. սենեկապե-
տը գրաստին վերայ քնանալով իւր
տիրոջ վերարկուն կօրնցուց, ազնու-
ականը գլուխը դարձունելով տեսաւ
անոր ձիուն վրայ երերալը, և իւր վե-
րարկուն ամենեւին չտեսնելով, իւր
դժգոհութիւնը յայտնող սաստիկ ձայ-
նով մը անգամ մի կանչեց, (օհաննէս
ուր է իմ վերարկուն, և գրաւ կը բռ-
նեմ որ դուն կօրնցուցիր :) Կռայն
չը տեսնելով զայն՝ ըսաւ ես գրաւ չեմ
դնեմ տէր իմ, վառն զի ապահով եմ

որ դուռն պիտի շահես :

18. Ութը տարեկան մանուկ իշխան մի շատ քաղաքավար ու շատ խելացի ըլլալով, օրին մէկը ամբողջ ընկերութիւն մի կը զարմանար : () Եր քաղաքացի մի անոր տրուած գովեստները լսելով, բաւական բարձր ձայնով մի ըսաւ, այն տղաքները որ իրենց պղտրկութեան ատենը շատ խելացի կ'ըլլան, մեծցած ատենին քիչ խելք կուենենան : () անուկ իշխանը զայս լսելով անոր նոյն եղանակաւ պատասխան առաւ, պարտն քաղաքացի կը կարծուի թէ ձեր մանկութեան ատենը խիստ խելացի էք եղեր :

19. Փարիզի նոր կամուրջը լմնաւ լու միջոյնները վերակացունելը տեսան որ մարդ մի առանց մէկու մը բան մի ըսելու կամուրջը չափելու կղզաղէր, այս մարդը ճարտարապետ կարծելով իրենց հետ ճաշելու հրաւիրեցին, կերակուրէն վերջը աղաչեցին որ իւր կարծիքը իրենց հաղորդէ, որոնք անշուշտ կրնային կատարելագործել իրենց գործը : Բաւ անոնց, ես կրմտածեմ որ շատ խելացի եղած պիտի ըլլաք, որ այս կամուրջը դէպի լայնքը շիներ էք, որովհետեւ եթէ երկայնութեան կողմէն բռնելու ըլլայիք, երբէք չէիք կրնար գլուխ հանել :

20. Սրբորդանոցի դերձակ մի, որ գերեզմանատան կից եղող քաղաքին դրանքով կը բնակէր, իւր խանութին մէջ բեւեռէ մի կախուած հողէ աման

մի ունենալով, որքան որ մեռեալ կը տանէին թաղելու, այն անօթին մէջ պզտիկ Գայլախաղ քար մի կը ձգէր, եւ ամէն ամառգլխայն վերջը մեռելոց թիւը հասկնալու համար Գայլախաղները կը համբէր, վերջապէս ինքնալ մեռաւ, քանի մի ժամանակէ վերջ ոմանք չը գիտնալով անոր մեռնիլը, և խանութը քոց տեսնելով, հարցուցին թէ ինչ եղած էր դերձակը : () Երայիկներէն մէկը պատասխան տաւ թէ՝ դերձակն ալ միւսներուն պէս անօթայն մէջ ընկաւ :

21. Կասկնացի աղքատ մի որ աւամուռն թեթեւ զգեստէն ուրիշ բան չուներ, ձմեռուան մէջ կը չորջեր Փարիզի () որ կամուրջին վրայ թաւաւորը որ կ'առքով կանցներ այնպիսի վիճակի մէջ տեսնելով շատ զարմացաւ. կանչել առաւ և ըսաւ անոր, բարեկամ ինչո՞ւ համար թեթեւ զգեստով կը շրջիս այսօր որ ասանկ սաստիկ ցուրտ է, որ ես ալ հազիւ կրնամ գիմանալ, թէպէտ և պատուական մուշտակ մը ալ հագած եմ : Պատասխան տաւ աղքատը, տէր արքայ, եթէ () ներ վեհափառութիւնը ինձի պէս ընելու ըլլայ, ամենեւին ցուրտ չը պիտի զգայ իրենց թագաւորը, ուրեմն դու ինչ կրնես : Պատասխանեց կասկնացին, տէր արքայ, բոլոր ունեցած զգեստներս վրաս կը կրեմ :

(Երդանիլի)

Տպագրական վրիպակներ

ՆԱԽԸՆԹԱՅ ԹԻԻ

Երես
60
70
71

Սխալ
30000
վարդապետներ
հաւաստի ենք

Ռոդիդ
3000
վարժապետներ
հեռատես ենք